

ԻՆՉՈՒՍ ՄԴԱՆԼԵՅ ԵՐԿՐԱԽՈՅՅՁ ԵԼԱԿ

▷ □ ◇

Herny M· Stanleyի ինքնազիր յիշատակարաններէ քաղուած են հետևեալ տողերը:

«Դիտուցէք ծեր հունար...»

Հենրիկոս Սղանլէյ այն աւանդավիպա. կան մարզն է, որուն գործերն ընդհանրապէս ծանօթ են, բայց որուն ներքին անյալթ հոգին, Carlyle-ի դիւցազներէ մէկուն արժանաւոր հոգին, ամենաքիչ ծանօթ է: Աղջատ տղեկ մը՝ առանց հօր, զոր մայրը կը լրանէ և կ'ուրանայ, վարժապետ՝ արիմնելու չափ կը ծեծէ, առանց տան և առանց բարեկամներու, նա ահաւոր կերպով կը զգայ ընտանիքէ մը զուրկ ըլլալը, այնու հանգերձ որ բնութինը իրեն տուած է անսպառելի արիութիւն մը և հազուազիւտ վստահութիւն իր անձնական ուժերուն վրայ, Եւ վայ եթէ արիութիւնը միշտ զինքը զօրացուցած չըլլար կենարի ահաւոր փորձերու մէջ, երբ չհաւատացին իր խօսքին թէ լիվնկազոնի հետ հանդիպած են իրարու, երբ անհարազատ համարեցան այն նամակները որոնց համար կ'սէկ՛ թէ լիվնկազոն յանձնած էր իրեն, երբ վնդգիտա բոլորովին անտարբե՞ չըուցեց ընդունել այն փառաւոր նույնը, Ափրիկէի մեծ մաս մը, զոր ինքը խուզարկած ու գտած էր, երբ ամրաստանեցին զինքը անուելի և վայրագ զործերու համար:

Լըման վիճակը յորում թողուած էր միշտ տղայութենէն ի վեր, միայնութիւնը՝ յորում ապրեցաւ իր կենաց առաջին տարիները, զինքը վարժեցուցին դիտելու և քննելու, և ինքնիրեն կազմեց այն համոզումն թէ իրեն առաջին պարտըն էր որքան կարելի է շուտով մարդ ըլլալ որպէս զի կարենայ համայի մարդկային արժանապատութեան ամենաբարձր աս-

տիճանին: Մուրացիկներու ապաստանարանին մէջ՝ ուր պատսպարուած է, որովհետեւ իր պապերը կը մերժեն զինքը սընուցանել, նա յիրաւի առաջին անգամ կը զգայ անյոյս լըման մը ահաւոր ծանրութիւնը: Իր առաջին վարժապետն եղաւ նախկին ածուխ դատարկող բեռնակիր մը, որ տղաքը կը դաստիարակէր ստամոցսի վրայ բռնցի հարուածներով. սակայն օրին մէկը փորբիկ պատանին Հներիկոս Մորթոն (այս էր իր բուն անունը, և շատ վերջ առաւ Մթանլէյ անունը) որ դարձեալ առանց պատճառի և առանց յանցանըի մը ծեծ կերած էր, հետեւ, գետին տապալեց բռնաւորը, կիսամեռ թողուց զինքն ու փախաւ: Հօրեղարայրները կը մերժեն ընդունիլ զինքը և հօրեղօրորուգի մը միայն, որ դպրոցի մը վարիչն էր, իւր բովը կ'առնու զինքը, բայց շատ ժամանակ չանցած կ'անդրադառնայ որ եթէ մարմնական գերութիւնը վերջացաւ, ուրիշ շատ աւելի ահաւոր բարոյական գերութիւն մը սկսելու վրայ է: Ըմբռնելով թէ որքան վտանգաւոր պիտի ըլլար նորէն հետում մը, ընտրեց թողուզ երթալ և հօրաբրոջը ցով, որ ցուրտ ու խստապահանջ մէկն էր, տան ծառայն ըլլալ:

Թէ վերջ կը գտնենք զինքը լիվրուկի մէջ, ուր փերեկակի մը խանութը կ'աւէէ, յետոյ մավաճառի մը ցով մանչ կ'ըլլայ, և վերջը Windermerate նաւուն վրայ, որ դէպ ի նոր-Օրլէան կ'ուղերէր, սպասաւոր. հնգետասանամեայ Հներիկոսը սարսափելի կերպով կը կրէ ամենախիստ անգութ կարգապահանջութենէ, բոլորովին միայնութենէ և ընկերներուն ուամիկ հասարակութենէ, այնպէս որ նոր-Օրլէան ի ըն համար կ'երեկի իրը ազատութիւն մը, երջանկութիւն մը, նոյն իսկ միայնակ մնալով հանդերձ, անօգնական և առանց մէկ դրամի: Եւ նոր-Օրլէանի մէջ վերջապէս բաղդ կ'ունենայ հանդիպելու պաշտպանի մը, այն պարոն Մթանլէյը, որ իր առաջին բայլերուն պիտի առաջնորդէ դէպ ի մարդկային արժանապատութիւն, և

գերութեան վիճակէ մը հանելով պիտի փու-
թարկէ զինքն ազատ մարդու:

Լուսոյ նառագայթ մը

Փոքրիկ զրագիրի նոր պաշտօնը մի ցանի
շարթուան մէջ կը փոխէ անոր բնաւո-
րութիւնը և անոր հոգին. առաջին ան-
գամ կը հասկնայ թէ ի՞նչ է զթութիւնը
և բարեսրութիւնը. աղքատ է, բայց եր-
ջանիկ և տէր իր անձին, որովհետեւ կրնայ
կարդալ և ուսումնասիրել: Սդանլէյ տիկ-
նոջ հանդէպ ցուցած որդիական գորովով
խնամքը, կ'ապահովէ իրեն ապագայն.
որովհետեւ իր պաշտպանը՝ այրի մասնով,
արտաքրոյ կարգի համակրանք ու սէր մը
կը կապէ այն տղուն վրայ, որ իւր կնոջ հո-
գեվարքի վերջին շունչը հաւաքեր էր, մինչ-
դեռ ինքը զործերու պատճառաւ հեռու կը
գտնուէր. կու տայ անոր իւր անոնք,
կ'ապահովէ անոր ապագայն, ինսամք կը
տանի անոր դաստիարակութեան: Պարոն
Սդանլէյ, գեղեցիկ իմացականութիւնքը և
ազնուական հոգուով օժտեալ մարդ մը,
մեծ ազնեցութիւն կ'ունենայ պատանոյն
վրայ, և գետի վրայ երկար ճանապար-
հորդութեանց միջոց, որոնց կը կատարեն
ըստ մէջ Նոր-Օրէանի, ԱԷն Լուիի, Ջին-
շիննաղիի, և Լուի Վիլյի: թնաւ առիթ
մ'ալ չփախցներ պատանին վարժեցնելու
համար դիտելու և ուսանելու:

Սակայն բարեբարն ալ կը մեռնի, և
պատանին Սդանլէյ անզամ մ'ալ դար-
ձեալ կը մայ միայնակ և լքեալ: Մխալ
մը կը գործէ կամաւր զինուոր գրուելով
ազատութեան պատերազմին մէջ, կը կրէ
անագորյն և անքանական կարգապա-
հանջութեան մը բոլոր ցաւերը, գերի կը
բռնուի և քանտարկութեան սարսափներէն
ազատելու համար յանձն կ'առնու զի-
նուորագորիլ թշնամիաց քանակին մէջ:

1863-64ին կը ծառայէ վաճառականա-
կան նաւերու մէջ, և կը ճանապարհորդէ
Արևոտեան Հնդկաստան, Սպանիա, իտա-
լիա. 1864ին կ'արձանագորի պատե-
րազմիկ նաւատորմիդին մէջ, թերեւ իր

բաղդախնդիր ոգիէն մղուած, և այս կեր-
պով կը սկսի իրեն բուն ասպարէզը՝ իրեւ
ցաջ զննող և ժամանակազրող կարեոր
պատահարներու:

Իրեն նամբով

Յանկարծ ահաւասիկ կը տեսնենց զինքը
իրեւ օրագրաց թղթակից որ կը ճանա-
պարհորդէ Փոքր Ասիոյ մէջ, կը գտնենց
զինքը Հնդկաստանի մէջ Հանոսկ գօրա-
վարին արշաւանաց իրեւ ընկեր, և կամ
կը տեսնենց զինքը բարբարոս սկզբնական
ցեղերու հետ յարաբերութիւնն մէջ, մինչև
որ, Անգլիացոց և Ապիսինիոյ Թէսուոր
թագաւորին միջն պատերազմ ծագելով,
Հներիկոս Սդանլէյ New York Heraldի
կողմանէ կը գրկուի իրեւ պատերազմա-
կան թղթակից, և բացայաց ու ճշգր-
տապատում զմայլելի էջերու մէջ կը նկա-
րագրէ զինուորական արութիւնները, Թէո-
դորի անգութիւնները և իւր վախճաննը,
Յետոյ կ'անցնի Սիւէզի Ջրանցքին աշխա-
տութիւնները զիսելու, անկէ կը փոխա-
զրուի Յունաստան՝ պաստամբութիւնն ժա-
մանակ, և ի Սպանիա՝ նոյնպէս յեղա-
փոխութիւն մը նկարազրելու համար, և
միշտ առաջին՝ ուր որ ամենամեծ վտանգը
կայ, Եղիպատուի մէջ ի Պարսկաստան և
ի Հնդկաստան. և 1870 թեկտեմբեր Յլին
վերջապէս կը գտնուի ի Զանգիպար սկսե-
լու համար ամենազժուարին ձեռնարկը
զոր իւր լրագիրը յանձնարարած էր ի-
րեն, այս ինքն է, վնտուել զիլիկինկադն
անձանօթ Արքիմէկի խորեւու մէջ:

Չի գտնար Պէննէդի նամակները, որոնց
կը սպասէր և գրպանին մէջ հազիւ միայն
80 տոլար ունի. Անգլիոյ հիւապատուին
կողմէն իրեն ընծայուած փոքրիկ գումա-
րով մը ճամբայ կ'ելլէ, կը կտրէ կ'անցնի
հսկայական անտառներ ու դաշտավայրեր,
ուր թոննաւոր ճանճներ մաս կը սփռեն,
ժանտահոտ ճախճախուտներու եղերքէն կը
ցըջի, կը տեսնէ որ իւր բեռնակիր անա-
սունները կը սատկին մի առ մի, կը տեսնէ
որ հիւանդութիւններ ու դասալցութիւն-

ներ իւր գունդին շարքերը կ'անօսրացնեն հետզհետէ: Այդ առանձնացման՝ միայնութեան մէջ, բնութեան հետ ճակատ առ ճակատ, կը զառնայ՝ կ'ըլլայ հաւատացեալ. չերմի փոխն ի փոխ յարձակմանց նոպայներու միջոց կը կարդայ Աստուածաշունչը: Ավրիկէ զինքը կը կերպարանափոխէ: Կապուտակ ընդարձակ զմբեթարը, կամարը, անապատներու մեծատարած հորիզոնը, անտառներու վեհովիհնը զինքը կը խոնարհեցնեն, կը ցուցնեն իրեն իւր փոքրովիհնը, և կու տան իրեն միանգամայն բարոյական կորովն և ուժը իւր մեծ ողիսականը կատարելու:

Դանկանիցայի վրայ: 1871 նոյեմբեր 10ին, կը պատահի վերջապէս Լիվինկսդոնի. չկայ բան մը աւելի վսեմ ու գերազանց քան այս երկու զիւցազանց պատահումը մեծին Ավրիկէի խոր սրտին մէջ, Լիվինկսդոն հն է, կապուտած առ իւր բարեկամն Մուրչխոն ըրած խոստումէն, վերջնական կերպով լուծելու Դանկանիցայի հիւսիսային կողմը ջուրերու բաշխման ինդիրը. և առանց նկատելու բնաւ իր ողորմուկ վիճակը, մոռացած բոլորովին անցելոյն մէջ կրած հազարաւոր դժբաղդութիւնները, բոլորովին կմանք մը զարձած, մեծ՝ միանգամայն և մոլեսանդն, կը քաշկոտուի յառաջ՝ միջնադարեան կրօնաւորի մը յօժարամտութեամբ:

Սղանլէյի հետ հանդիպումը վերստին կ'արծարծէ իւր ոգին, կը պարզէկ իրեն նոր կենդանութիւնն մը և ասողջութիւնն, կ'ապահովէ իրեն երկար ժամանակի համար վաճառք ու պաշարներ. սակայն կու գայ նաև բաժանման ժամն ալ, երկուցին համար ալ արտակոտուր, և Սղանլէյ հեծերուանօց կ'ողջունէ վերջին անզամ մ'ալ զիւցազն ծերունին զոր այլևս բնաւ պիտի չտեսնէր: Փիչ ամիսներ վերջ, Լիվինկսդոն փառապանծ մահուամբ պիտի վախճանի. խոնարհ հոգեւով և գերազանց սրտով առաքեալը պիտի իյնայ այն երկիրներու մէջ՝ ուր ինքն առաջին անգամ տարած էր ճաւատացի աւետից մը և քաշարկիրութեան խօսք մը աշխարհիս անձանօթ բարբարուներու մէջ:

digitised by

Եմանր դառնութիւններ կը սպասէին Սղանլէյի ի դարձին. ոչ որ հաւատաց իր պատմածներուն, և նոյն ինքն անզդիական աշխարհազրական Ընկերութեան Նախագահը՝ գրեց Times լրագրին՝ մերժելով որ նա կրցած ըլլայ գտնել զիվինկսդոն. թիչ վերջը իւր ձեռքին տակ եղողները, թերևս նեղուած իր պահանջած սաստիկ կարգապահութիւնէ, զինքը կը զրպարտեն, սաստկապէս վշտացնելով հոգի մը որ աւելի կատակութեան և սիրոյ ծարաւի էր ցան թէ փառաց:

«Էալայ զքեզ Սփրիկէ»

Եկտ մասնակցելու անզդիական պատերազմին ընդդէմ Աշեանդիներու (1873–1874), փորձեց նոր մեծ երկարանուզական ափրիկեան ճանապարհորդութիւնը, Daily Telegraph և New York Herald լրագրիներու յանձնարարութեամբ: Լիվինկսդոն մեռած է և Սղանլէյ կ'ուզէ ի լրումն ածել անոր ձեռնարկը, որովհետև մեծ զիւտին գաղտնիքը դեռ պարզուած չէ, սակայն բոլորովին տարրեր ճամբար պիտի բռնէ. աշխարհս պէտք չունի միայն բարութեան և անձնանութիւննեան, այլ նաև պէտք ունի զօրութեան և հեղինակութեան, և Սղանլէյ կը զգայ որ իւր մէջ կը կրէ թէ մին և թէ մրւար:

1874 նոյեմբեր 11ին կը մեկնի Զանգիպարէն և 104 օր ճանապարհորդելէ վերջ կը հասնի Վիգդորիա լճին ափանց քով. կը լուծէ լիճերու խնդիրը, կը սահմանէ ճշղեւ անոնց ձեւն ու մեծութիւնը և կ'իջնէ լուալապա գետին ափունքն ի վար՝ ճանչնալու համար թէ արդեօք այս գետն նեղուսն է, թէ Նիճէր, թէ Գոնկոյ, կարելի չէ և ոչ իսկ համառօտ կերպով մ'ակնարկել այն համարու զերպութիւնները որոնց պէտք եղաւ որ յաղթանակէ Սղանլէյ: Օգոստոս թին հասաւ ի Պոմա և երեք օր վերջ տեսաւ որ գետը կը թափի ծովու մէջ:

Անգղիա վերագանալով, ի զուր կը չանայ համոզել իր երկիրն բաղարագէտ

անձինքը՝ որ այդ գաւառներու մարդկանց քաղաքակրթութեան ձեռնարկեն, և միայն երբ ամէն յոյս այլևս կորսուած է, թա բիզու մէջ կը խօսակցի Պելիոյ Լէորուտ թագաւորին նուրբակներուն հետ, որուն համար կը հիմք Գոնկոյի ազատ իշխանութիւնը, 1877ին վերստին կը կտրէ մեծ գետին ափանց երկայնութիւնը, և երբ 1888ին չերմերը կը բռնադատեն զինքը Երրորդ վերադառնալու, նա կրնայ իւր տուած տեղեկատուութեամբ հաւասար ապացուանել որ կատարած է ճշդիւ իր առարկելութիւնը:

Եւ կը դառնայ նոր ձեռնարկներու . այսինքն է՝ պատերազմն վերութեան դէմ Ամերիկայի մէջ, Աֆրիկէի մէջ նոր արշաւանց մը իմին Բաշան ազատելու համար, նոր երկրներու խուզարկութիւնը, և երկու նոր լիճերու և նոր լեռներու գիւտը: Եթեոյ կը վերադառնայ, և հայրենիաց մէջ կը գտնէ նոր զրաքարտութիւններ և նորանոր ցաւեր. կ'ամբաստանեն զինքը թէ շահադիտութեամբ վարուած է, նա՝ որ վաստկած էր մի միայն իր բանախօսութիւններով ու զիրքերով:

«Bula-Matar»

Աֆրիկէ զինքը ընկնած էր, այնու հանդերձ շարունակցեց ճանապարհորդել Եւրոպիոյ մէջ, Ամերիկայի մէջ, Ովկլանդոյ մէջ: Երեսփոխան ընարուելով, կ'անդրադառնայ իսկոյն որ այս իրեն յարմար արուեստ մը չէ և կը մեկնի վերստին դէպ ի Աֆրիկէ, և այս անզամ դէպ ի Դրանզվալ. և ահա իսկոյն կոուի բռնուած ծեր Քրիսկէրի հետ զոր կը նկարագրէ իրեք «մարմացած կատաղի» մը. և յետոյ նորէն կոուի բռնուած Անգղոյ հետ, զոր կ'անուանէ «թոյլ և մեղկացած երկար ան-

զործութենէ», և կը որդէ զինքը գործունէութեան:

Իւր զիրջին գործունէութիւնը կը նուփրուկի ամարաստանի մը շինութեան իաղաղ աշխատութեանց, ամարանցի մը՝ զոր ինքը զնած էր Լոնարայէն 30 մետր հեռու: Հոն կ'անցունէ իւր զիրջին երջանիկ օրերը, և հոն 1904 մայիս 9ին կը մեսնի խաղաղ և անզորդաւէտ, մինչդեռ զրազած էր զբելու այս իւր Յիշատկարանները, զորս յետոյ իւր տիկէնը հրատարակեց:

Թիրպարայթի փոքրիկ գերեզմանատան մէջ իւր շերիմը պարզ է և անպանց ու մերկ. միակուուր բարին վրայ զրուած է միայն Henry Morton Stanley և անոր ստորեւ Bula-Matari ժայռեր խորտակոյ, ինչպէս որ անուանեցին զինքը Ուկանտայի բնիկ ժողովուրդները. այս անուամբ կ'ապրի նա իրենց յիշատակներու մէջ՝ իրեւ Ներակլէս մը՝ զօրաւոր և վեհանձն, որ անծանօթ ազգերէ եկաւ և անցաւ իրենց երկիրներու մէջէ:

Թող կարգան այս զիրքը ամէնքը. զիւցագներզական բերթուած մ'է և միանցամայն դաստիարակիչ՝ որ ամէնուն լաւ կ'ընէ: Շատ լաւ պիտի ընէ մանաւանդ երիտասարդաց, պատանեաց, տկարներու, զժուարահաւատոններու, ճակատազրականներու, ամէն անոնց որ կը տարակուախն իրենք իրենց վրայ, և որոնց կը պակսի արիութիւն ու քաջասրտութիւն կեանքի զիմաց ընդառաջելու. «Իցի՞ւ թէ Կարենայ – նոյն ինքն Սղանլէյի մաղթանընէ – զրդել զանոնց ազնիւ ու վեհ ձեռնարկներու, նեցուկ ըլլալ իրենց՝ կոիներու մէջ և զօրացնել զիրենք՝ զժուարութեանց հանդէպ, որնք յաճախ լաւագոյն վարժարանն են նկարագիր մը կազմելու և յաջողութեան առաջնորդելու համար»:

Հ. Յ. Ակներ